

արդիւնաւոր ծառայութեանց 1872 ամէ ճեառէ մինչեւ ցայժմ. ոչ միայն բերանացի՝ այլ եւ զբաւոր յայտնեցին նորան իւրեանց խորին գոհունակութիւնը ի խրախոյս անցեալ եւ ապագայ ծառայութեանց:

Հոգեւորականութիւնը կատարեց իւր հոգեւոր պարտը եւ եկեղեցական սրտամտները համաձայն իւր սուրբ կոչման ի փառս Աստուծոյ եւ ի մխիթարութիւն ժողովրդոց:

\* \* \*

Ի 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԷ 1878.

ՀԵՏԵՒԱՆՔ ՆԱԽԱՆՁՈՒ.

Գօրւոյ նոր Առաջնորդական Փոխանորդ բարեշնորհ Գրիգոր Արղաստ Գառնակերեանց արդէն եկած լինելով իւր վիճակը, անցած Օգոստոսի 6ին Գօրւոյ սուրբ Ատեփաննոս քարաշէն եկեղեցւոյ մէջ սուրբ պատարագի ժամանակ մի զեղեցիկ եւ ազդու ատենաբանութիւն ուղղեց զէպ ի ժողովուրդը, զոր կ'ըմարգմանէր Արաց լեզուով բարեկրօն Ատեփան Վահանայ Տէր Ատեփանեանց: Վարդիշ Հայրը սրտաշարժ օրինակներով կրացատրէր ուսման յարգը, օգուտը եւ նշանակութիւնը, եւ անուսումնութենէն յառաջացած չարիքները՝ այս ինքն նախանձ, ատելութիւն, զոգութիւն, մարդասպանութիւն եւ ընօրինակ բերելով մեր Ազգիչէ պատմագրի խօսքը թէ՛ «Եւ այս ամենայն չարիք մտաննն ի միտս մարդոյ յանուսումնութենէ»: Կյորդորէր ժողովուրդը չինայել իրենց հարստութեանց մի մասը ուսումնարաններ բարեկարգելու, օրինաւոր ուսուցիչներ բերելու եւ իրենց զաւակները մայրենի լեզուով եւ բարոյականութեամբ զաստիարակելու համար:

Արժ. Փոխանորդի այս ատենաբանութիւնը արդարեւ հասարակութեան ուշադրութեան արժանի դանուեցաւ, բայց թէ՛ ի՞նչ հետեանք պիտի ունենայ, այդ զեռեւ անգիտելի է: Միայն որովհետեւ խօսքս նախանձու վրայ է, կշարունակեմ՝ փոքր իշատէ նորա հետեանքները նկարագրելու: 'Նախանձ' ինչպէս որ փորձով կհաստատուի, ամեն զասակարգի մարդկանց մէջ եւս կգտնուի, եւ այս ամենին քաջ յայանի է, որ ուր օգտակար եւ բարի գործերի յաջողութիւն եւ յառաջադիմութիւն է, այնտեղ կայ եւ նախանձ, եւ ուր որ նախանձ կայ, այնտեղ յառաջադիմութիւն կխափանի եւ բարեկարգութեանց իւրաքանչիւր քայլափոխի առաջ զանազան դժուարութիւններ եւ արգելքներ կհանդիսանան, զոր նախանձոտն՝ ատենելով ազգային կամ անձնական գործի մէջ իւր ընկերի գործունէութիւնը կամ բարեմասնութիւնը, խելոյն նորա հետ կը թշնամանայ, կմատնէ, կըրպարտէ եւ ամեն տեղ կվատահամբաւէ, որպէս զի նորա բարեգործութիւնները խանգարէ: 'Նախանձոտն' կաշխատի իւր ընկերակիցներէ արժանաւորութիւնը, պատիւը, վարկը եւ համարումը հրապարակաւ անարգել, ոտնակոխ անել եւ արատաւորել. թէ կամենաս հազար անգամ գովիր նրանց, բայց նա այնու ամենայնիւ կպնդէ, կյարուցանէ շփոթը, կբարձրացնէ սարսափելի աղաղակը, զիւահարի պէս կյարձակուի քեզ վերայ, զարձեալ կաշխատի նոցա արժանաւորութիւնը հերքելու: 'Նախանձոտն' աշխատաւոր ուսուցիչները, յառաջադիմ եւ ընդունակ աշակերտները կհալածէ, կնեղէ, կվշտացնէ եւ կյուսահատեցնէ. աշակերտ-

ներին խորհուրդ կայ ստացած ուսմամբ բաւականանալու և ուսումնարանէն դուրս դալու: Ամսնէ ուսումնարանի դահլիճը, դիցուք թէ աշակերաններէն մէկը Վերականուելեան առարկայէն կհոլովէ ինչ, ընչի, ընչիւ ( ստացուածք, եղած բան ), նա իւր անձուներ ազգականներով ուսումնարանը կղրղիցնէ թէ այդպէս չէ, այլ ինչ, ընչու էն. բեր Վերականուելեան, բեր բառարան, դիր առաջ, հարիւր անգամ ցոյց աւեր, խօսիր ( համոզիր ), այնու ամենայնիւ չես կարող համոզել: Ասխանձոտները կկարգուի որ և իցէ պաշտօնի մէջ՝ խաւոյն կսկսէ հասկացող և արժանաւոր անձինքը հալածել, անարդար հրամաններով նոցա սիրտը վերաւորել, նոցա զլսու վրայ զանազան սպառնալիքներ որոտալ և իւր չարանախանձ կրից շանթեր և կայծակները թափել. իսկ ազէաներ և անհասկացողները պատուել, բարձրացնել, արժանաւորներէն նախադասել և նոցանից ստացած կաշառներով հարստութիւնը դիզել: Ասխանձոտըն՝ բազմարդիւն և գործունեայ իշխանաւորները կատէ, նոցա հետ կմաքառի, կհակառակէ և կվիճէ, նոցա դէմ խաղաղ հասարակութեան մէջ խռովութիւն կյարուցանէ և նոցա օգտակար նպատակներէ կատարման խոչընդոտն կլինի: Ասխանձոտմարդու համար լոյսը խաւար է, խաւարը՝ լոյս է, բարին՝ չար է, չարն՝ բարի է: Աւերջապէս նախանձոտն՝ իւր եսական բռնաւորութենէն ստիպուած՝ միանգամայն կցանկայ որ աշխարհիս ամեն երջանկութիւններ միայն իրեն սեպհականացնէ և միայն ինքն վայելէ, մինչև անգամ եթէ հնար կլինի՝ արեղակին և ևս կհրամայ, որ միայն իւր վերայ ծագէ լոյսը:

Այսպէս ահա եթէ նախանձ և ատկութիւն կթագաւորէ որ և իցէ հասարակութեան մեջ, անյտեղ ոչ մի բարի գործանութեանց յառաջադիմութեան և բարեկարգութեան յոյս չկայ. իսկ ընդ հակառակն սէր և միաբանութիւնն ամեն դժուարութիւններին յաղթող է: Աւրեմն մենք սրտով կցանկանք, որ այսպիսի դժոխային չարիքներն չտեսնուին իմ համաքաղաքացեացս մէջ և Արժ. Գրիգոր Աւարդապետի ատենաբանութեան նպատակը արդիւնաւորուի:

Իսկ Խմբագրութենէդ կխնդրեմ այս համառօտ յօդուածիս անկիւն մի շնորհէ Արարատ ամսագրոյ էջերում:

ՄԱՍԷՍ ՔԱՆԱՅ ՄԵՆՈՒԱՆՑ.

88 Ն ՍԷՊՏԵՄԲԵՐԷ 1878 Տ.

Ի Գ. ԽԵՐՈՒՅԷՆ:

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԹԵՐԹ.

ԱՄՍԱԳԵՐ.

Անցեալ Յուլիս ամիսէն սկսեալ ի Տրիխիս՝ Արաստանի և Իմլէթի Հայոց վիճակին Թեմական Արաստեալ Մեծարդոյ Գ. Յակոբ Տէր - Յովհաննիսեանցի խմբագրութեամբ լոյս տեսաւ վերոյիշեալ ամսագիրը:

Յաջողութիւն մաղթելով կյուսամք որ Գ. Տէր - Յովհաննիսեանց կկարողանայ լրագրական ասպարէզում անկեղծ և ար-